


դարդարուած էր Ս. Կուսին Գերեզմանը և պատկուած ոսկիէ և արծաթէ պատուական անօթներով: Ճոխադոյն պատկառելի մը նման՝ Ս. Կուսին Գերեզմանը չըջատառող վերնախարսխին վրայ կային արձանադրութիւններ: Բայց Ս. Աստուածածնի եկեղեցիին այս բոլոր շքեղութիւնները տեւական չեղան, 1187 ին Սարաէաթին յողթութեանէն յետոյ, տեղւոյն եկեղեցական բոլոր ժառերը, հրանդանոցը, վերնայարկ եկեղեցին քանդուեցան և անոնց բոլոր նիւթերը գործածուեցան քաղաքին պարիսպներու խրամտաները նորոգելու համար: Ս. Կուսին Գերեզմանը և անոր հոյակապ մուտքը՝ մերկացած ու կապտուած ամբաշէն աշտարակներէն և ընդարձակ դաւիթէն, քանդուէն ադատ մնացին, բայց ջնջուեցան գերեզմանի շուրջը և պատերուն վրայ գտնուած զարդերը: Քիչ յետոյ եկեղեցիին բոլոր դուռները քարով հիւսեցին, բացի հարաւի մեծ դուռէն, որպէս զի օթաւորներու մուտքի ատրքը զերութեամբ կարողանան գանձել: Շարունակական քանդումներէն յառաջ եկած հողերը փակեցին ա՛յն պատահանները՝ որ գեանայարկի եկեղեցին ըստ բուսականի կը լուսաւորէին միջին դարու մէջ, այնպէս որ աչքը կրնար զիւրաւ սրտել նկարները և արձանադրութիւնները: Կեդրոնի Չորին ձմեռնային ջուրերը այս յիշատակարանին ընդհողումին միակ պատճառը չէին կրնար ըլլալ, վասնզի արդէն 1283 ին կացութիւնը այնպէս էր որ ձորին խորքը խառնուած էր եկեղեցիին զարատափին (terrasse) հետ և անոր վրայէն ալ ձամբայ մը բացուած էր:

Գեթսեմանի Ս. Աստուածածնի բիւզանդական շրջանի եկեղեցին կործանուելէ յետոյ, ինչպէս վերե յիշեցինք, իտալական կողմէն կատարուած վերաշինութիւնն ալ կրտով քանդուեցաւ, անոր գեղեցիկ զարդերը ու նկարները իսպառ ջրնջուեցան, եկեղեցիին հոյակապ դաւիթը ու գրան աշտարակները ու ամբութիւնները վար անուեցան և շէնքը մնաց իր մերկ ու անուք պատերովը, պատահանները հողի տակ մնացին և այն լուսաւոր եկեղեցին մնաց մութի մէջ. Կեդրոնի Չորին հեղեղները հողի տակ թաղեցին եկեղեցիին ստորին մասը: Ահա՛ Տիրամօր Գերեզմանի եկեղեցիին այժմու վիճակը: Բայց այս ե-

կեղեցիին վրայ գործուած յաջորդական բոլոր քանդումներու ժամանակ անաղարատ մնացած է Ս. Կուսի Գերեզմանը, որ կը մնայ իբր սրբական խորհրդանշան մը քրիստոնէական եկեղեցոյ հաստատութեան:

ՄԿՐՏԻՉ ԵՊՄ. ԱՂԱԽՆՈՒՆԻ



ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՆԱԽԵԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ(\*)

Ա.— Նախախարակէն ու Մեայան

Տիրեր կայսեր իշխանութեան օրով, Պաղեստինի մէջ կրօնական մեծ շարժում մը տեսնուեցաւ: Յովհաննէս անուամբ մարգարէ մը, որուն խտաւիրօն կեանքը, խոշոր հագուաները և հրատապ խօսքերը իրենց դաշակութիւններով ու աշխատանքներով նշանաւոր հանդիսացած միւս մարգարէները կը յիշեցնէին, իրեն կը քաշէր հրէական բազմութիւնները: Անոնց կը յանձնարարէր ապաշխարել իրենց անցեալ մեղքերուն համար և ա՛լ այնուհետև խորշիլ անսնցմէ: Իր հրատանգները տալէ վերջ՝ Յորդանանու հովիտը կ'իջեցնէր այդ ապաշխարողները և կը մկրտէր գանոնք: Իր քարոզութիւնը գլխաւորապէս իր հայրենակիցներուն ուղղուած ըլլալով՝ հեթանոսներուն մէջ տկար արձագանգ մը միայն սենցած էր: Յովհաննէս իր շուրջ հուսաքեց քանի մը աշակերտներ, որոնցմէ ու-

(\*) Այն պատմական գրութիւն հեղինակն է Մ. Leclercq, Բեռլինիցէան կրօնաւոր, որ ծնած է 1869 ին, Պելիկոպի մէջ:

Բիւստոնէական հնախօսութեան մասին հասարակած է կարեւոր գրքեր, որոնցմէ մէկնայինքեր միայն կը յիշենք նոս. **Ջեանարկ Բիստոնէական Հնախօսութեան**, 2 հատ. **Գրիստոնէայ Ափրիկէ**, 2 հատ. **Գարիբուս**, 15 հատ. բարգնում է կիլիկիական նախադրած է Էլիէլէ գեման մասնագիրին **Պատմարիւն ժողովոցը**, 16 հատ. Եւայլն: Իր գլխաւոր եւ հոյակապ աշխատքը կը նկատուի բազմասոր **Բազմիք Գրիստոնէական Հնախօսութեան եւ եկեղեցական Պաշտամանց** եկեղեցունց աշխատքիւնը, որ զեւ կը բարեակալի: **ՍԻՈՆԻ** ընդհողումներուն օգտակար համարելով բիւստոնէական նախնի պատմութեան վրայ հեղինակն գրի առած վոթիկ երկը, մաս առ մաս կը հրատարակենք զայն, բարգնումութեամբ կ'ըլլայէնկեան սանուց, աւագ սարկաւարաց Բնմայտանի Ս. Արուսյո:

մանք իրեն հուշատարբիմ մնային մինչև իր ասպարեզին վախճանը, ոմանք ալ յարեցան ուրիշ մարգարէի մը, որուն ինքն իսկ նախահարապետն էր, այսինքն Աստուծոյ որդւոյն և Մեսիային: Աքանջելիքները տեղի ունեցան Յովհաննէսի և Յիսուսի հանդիպման առթիւ, և Յիսուս ուղեց որ մկրտուի Յորդանանի մէջ. և շատ շանչած՝ Գալիլեոյ մէջ սկսած էր ան կատարել պաշտօն մը ա՛յնքան փայլուն՝ որուն յիշատակը յաւերժացաւ մարդոց յիշողութեան մէջ: Յաջորդական երեք տարիներու միջոցին, Յիսուս ինքն ալ, աշակերաներու խումբէ մը շրջապատուած, ժուռ եկաւ Պաղեստինի մէջ, հաղարար որ մարդեր, կիներ և մանուկներ տանելով իր ետեւէն, որոնց կ'ուսուցանէր Աստուծոյ Թագաւորութիւնը: Իր ներկայութեան, իր հաղորդակցութեան, իր շարժումներն և խօսքին շնորհիւ հրաշալիքները կը բազմապատուէին: Ան կոչերուն աչքերը կը բռնար, ինչպէս և խուրերուն ախանջը, ցաւազարներուն առողջութիւն կուտար և մտածներուն կեանք:

Թէև իր բարեգործութիւնները անհամար էին և անսահման էր իր դուրսը, սակայն իր վարդապետութիւնը անոգոք առեւտրութիւն մը կ'արթնցնէր. վտանգուած շահերու և զիմախողերմ կեղծաւորութիւններու առեւտրութիւնն էր այն: Պիտի կրնար կարծուիլ՝ թէ հրացուսն ու երախտագիտութիւնը ամէն անոնց որոնք Յիսուսէն խրատ ու բովուրդներն առին՝ անոր անձը պաշտպանող բանակ մը պիտի կազմէին, բայց այնպէս չեղաւ:

Հրաշք մը՝ որ նախապէս կատարած իր հրաշքներէն աւելի հոչակ ունեցաւ, այն է Ղազարոսի յարութիւնը, գահավէժ փութացուց զէպեփրուն ընթացքը:

Ուր որ կ'երեւէր Յիսուս՝ իր ներկայութիւնը ինքնին ծնունդ կուտար այն խելայիկ ծափածայն գրուատիքներուն՝ որոնք անկեղծ կը թուին Արեւելքի մէջ՝ ըլլալով ա՛յնքան յանկարծական և բազմամրոխ: Իր երուստակէմ մուտքը առած էր յաղթական զնացքի մը երեւոյթը. իր թշնամիները սպառնալիք մը համարեցին զայն իրենց զէմ, ու փութացուցին իրենց յարձակումը:

Նգովուեցաւ, մատնուեցաւ, յանձնուեցաւ առեանի, գատուեցաւ, զատապար-

տուեցաւ, պատմուեցաւ, և այս դրսեմն (կղերպանք) այնքան արագորէն ի գործ դրուեցաւ որ սեւէ ազուռ միջամտութիւն կտրելի չեղաւ ստաջ բերել, ոչ սահմուկած ամբոթիւն և ոչ ալ սարսափահար ու փախըստական աշակերաներուն կողմէ: Ուրբայթ երեկոյ՝ երբ Յիսուսի արիւնտա ու բրաւացած մարմինը Ուշէն վար կ'աննէին, ոմանք համարձակեցան ըսել՝ թէ Անոր երեք տարուան միջոցին կատարած քորուցութենէն և հրաշագործութենէն ընդհուպ անհետացուած յիշատակ մը միայն պիտի մնար:

Անոնք կը սխալէին: Երեք տարիներ Յիսուս սփռած էր իր սերմը առատորէն մարդկային հողոյն արգաստերը հողին մէջ: Հունձքը կը բարձրանար, և կիրակի առաւօտ երբ աշակերաներուն մէջ չըջան ըրաւ վարդապետին յարութեան՝ երևումներուն և կենդանութեան արատագորտութիւնը, կըր վկայութիւնները բազմացան, ու ճշգրտուեցան, կըր Պետրոս և Յովհաննէս, Մարիամ Մագդաղենացի և Թովմաս և Էմմաուսի ուխտաւորները և ուրիշ հինգ հարիւրէ աւելի մարդիկ ալ խօսեցան, յայտնեցին, հաւատացին, երկրի վրայնոր բան մը տեսնուեցաւ. Հաւատքը:

Եթէ Բրիտաննէութիւնը յետոյ ապաներնչեց ընկերային խմացում մը, նախապէս սակայն կրօնական հուշատարբ մըն էր և մնաց իրբև աստուածային կրօնք մը. հոս է ահա իր տեսողութեան և բեղմնաւորութեան գաղանբը:

Սակայն Բրիտաննէութիւնը այնքան նոր բան մըն էր, և ժամանակին քաղաքակրթութեան պտուղն ու արտաշայտութիւնն կողոյ հեթանոսութեան հետ ա՛յնքան անհաշտ էր՝ որ այս երկու իրականութիւններուն միջև կուր անխուսափելի եղաւ և մտաւուտ: Յաղթանակը Բրիտաննէութեան խոտաշոյտած էր, սակայն ան պիտի ստացուէր ի գին համբերատար ճիւղի մը և հերոսական մրցութեան: Այս ճիւղը զոյութեան ընդհանուր պայմաններուն վրայ ներգործեց հեթանոս ընկերութեան մէջ և կղանակաւորեց զանոնք. փոխանակեց զանոնք իր յարացոյցովը (ideal) և կիրարկեց, մինչև որ վերջապէս պարտադրեց զայն:

Բրիտաննէութեամբ մեր կեանքին մէջ

իրականացած ընդհանուր շարժումն հաճախ ապամոթիւնն է որ առաջադրած ենք ուրուպրել հոս :

Բ. — Անխուսափելի ընդհարումները

Առաջին օրէն՝ Քրիստոնէութիւնը գիտակցութիւնն ունէ՞ր արդեօք թէ անկարելի պիտի ըլլար հրէութեան և իր միջև համաձայնութիւն մը : Անշուշտ ո՛չ : Հակառակ այն ռիթին՝ զոր իրենց ազգած պիտի ըլլար վարդապետին զատապարտութեան և մահուան յիշատակը՝ առաքեալները շատ հետու էին հերձուած մը սակղծելու զազաւփաբէն, ու մինք կը տեսնենք զանոնք թէ՛ Տաճարին և թէ՛ ժողովարաններուն մէջ իրենց տեղերը զբաւած, ազօթիւր համար իրենց կրօնակիցներուն հետ՝ սրանցմէ կը կարծէին թէ ո՛չ մէկ բան կը բաժնէր զիրենք : Յիսուս անոնց ըստ էր՝ թէ ինքն եկած է աշխարհ ո՛չ թէ խղիւժ ալ լրտմ տալու համար, և իրենք՝ հուսաւորիմ անոր օրինակին և ներշնչուած անոր ոգիէն՝ չէին ուզիր զատուիլ Իսրայէլի կրօնքէն, որդեկով հանդերձ Քրիստոսի գրաւելիք տեղը անոր մէջ : Ահա՛ թէ ինչո՞ւ օրինաւորութեամբ և հանդարտօրէն կը մասնակցէին անոնք հասարակաց ազօթքին և հրապարակային զոճազորութեան : անկողած վատահ էին Տիրոջ բայտայայտ շարութեան, անոր փայլուն հրաշքներուն և անոր շնորհքին գօրութեան վրայ՝ յազթիւր համար այն զիմարտութիւններուն՝ զորս իրենց քարոզութեամբ կը ջանային զսպել : Անոնց կարծիքն էր՝ յանուն Աստուծոյ Որդւոյն չզիջանիլ ստորագաս կարգի մը : սակայն անկարելի է, առ ի չզոյէ որեւէ տեղեկութեան, ընդհնմարել թէ՛ ի՛նչ հանգամանքներով առաքեալները Յիսուսի անձին մէջ մարմնացած Մեսիային առելն իր յատուկ տեղը՝ ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքին մէջ ինչպէս որ կը կատարելին հրեաները :

Թէ և անոնք ժամանակ մը կարծեցին յաջողիլ, բայց այդ յօլը քիչ տեսեց : իրենց բոլոր ընդառաջումներուն շրջանները (անոնք որ չէին դարձած Քրիստոնէութեան) պատասխանեցին մերժումով, զաճանութեամբ և ընդհուպ արիւնահեղ բռնութեամբ : Սակայն և այնպէս

առաքեալները կը յամտուէին Իսրայէլի ժողովուրդով սահմանափակել իրենց հօրիզոնը : Ա. Պետրոս օր մը համարձակած էր մինչև իսկ եկեղեցին բանալ հեթանոսներուն, բայց պարտաւորուեցաւ մէջ բերել իր պաճառարանութիւնները, զրեթէ արգարացնելու համար ինքզինքը. և, չնայելով Տաճարի գոյնին հաշտարար կեցուածքին, անոնց համաձայնութեան մը գալու քաղաքակրթութիւնը աւելի հակառակորդներու կը հանդիպէր քան թէ կուսակիցներու : նոյնիսկ նորածին եկեղեցիին շարքերուն մէջ : Առաջին օրերու պաղարեր քարոզութիւններէն սկսելով՝ նոր հաւատքը նորագործներու միջոցաւ տարուած էր հեթանոս երկիրներու մէջ սիրուած հրէութեան, թիւով և ազդեցութեամբ արագօրէն զարգացած էր նոր տարր մը, երկու կուսակցութիւններէ ներկայացուած երկու ձրկաւումներ հաստատութիւն կը գտնէին : անոնք էին՝ Հրէագաւաններն (Judaïsants) ու Հելլենիստները (Hellenistes) :

Առաջին ընդհարումը, բոլորովին ներքին, տեղի ունեցաւ անոնց միջև, բայց վերջ գտաւ իրաւասխտութեամբ մը : Առաքելական Կարօ իշխանութիւնը իրեն պահեց, սակայն սարկաւազներու սահմանագրութիւնը կարեւորութիւն մը տւեցաւ և այնուհետեւ տեղաբեկաւ հաշիւի անելի Հելլենիստները : Երուսաղէմի համայնքը կը շարունակէր Հրէականութեան պատկառկեաց և համակերպիլ անոր ծիսարանին, սակայն սահմանուած պահերու ժողովներէն զուրս, ունէր իր առանձին հաւատքները, և իր ծիսակատարութիւնը : անմէն օր՝ Տաճարէն ելիլէ վերջ՝ խումբ խումբ կը ջրաւէին զանազան տուներու մէջ, ուր հացը կը բեկանէին, և զոհարանական ազօթքներ կը մտաուցանէին Աստուծոյ, արարտութեամբ և միամիտ սիրտով :

Աւելի ծանր ընդհարում մը կը պատրաստուէր : Առաքեալները լուծելու պահելու շափ զգուշատրութիւն զօրծ չէին դներ, ընդհակառակը : ինչ որ կրնանք բժբունել անոնց քարոզութեանէն, սա՛ է թէ՛ անոնք կը քարոզէին մահուան դատապարտուած և յարութիւն տաած Յիսուս-Քրիստոսը, իշխան և փրկիչ, Հօր աջ կողմը նստած, Իսրայէլի ապաշխարութեան և մարդոց փրկութեան համար : Սարկաւազ

ները, աւելի երխատասարգ և աւելի համարձակ ըլլալով՝ վէճի կը բռնուէին, իրենց ընդդիմախօսները կը բռնադատէին լռելու կամ հարուածներ տալու: Սակաբանոս Սոր-կաւագ նշանաւոր զոհը եղաւ՝ որ ամենէն առօջ իր կեանքը տուաւ իր հաւատքին համար: Իր մահուան յաջորդեց յայտնի հալածանքի շրջան մը. առաքեալներն ու Քրիստոսի հաւատքովը ամենէն աւելի վըտանգի ենթարկուած նշանաւոր անձերն էրուսաղէմէն հեռացան, ժամանակի մը համար: Ոմանք սկսած էին նեղ զանել այս շրջապատը և հետէն կը նայէին՝ Պաղեստինի սահմանազուխներէն անդին: Հաւատքը բաւական նշանակելի յառաջըլ-մութիւններ կ'ընէր Անտիոքի մէջ, ուր Քրիստոնէացի (Christianoi) ծագրական մակդի-րը կը կրէին անոնք որ կը հաւատային Յիսուսի: Բայց բաւական շատ կուսակից-ներ կը շահէր Գամաակոսի մէջ, ուր խիստ միջոցներ ձեռք անուեցան անոնց ղէմ: Այս հալածանքներուն հետեւանքը եղաւ խղուժը գործնականապէս:

Բայց այս բանը զլուխ ելլելէ առաջ՝ վերջին փորձ մըն ալ պիտի կատարուէր: Պօղոս Եկեղեցիին մէջ մտած էր, և անոնք որ զիտեն թէ ի՛նչ մարդ եղաւ ան, վայր-կեան մ'իսկ պիտի չհաւատան թէ քաջութեան զօրի կամ մտաւախ մէկն ըլլալով՝ որդեգրած ըլլայ այն մեթոդը որուն հե-տեւեցաւ ան: Թերեւս ան կը խորհէր թէ առաքելական խումբին կողմէ կ'զատ այն ընդառաջումները՝ որոնք վհատեցուցիչ ըն-դունելութեան մը կը հանդիպէին՝ պիտի չկրնային դոհաշուցիչ արդիւնք մը առ-յամենայն ղէպս՝ անիկա անձամբ ուղեց փորձ մը ընել, և ահա թէ ի՛նչ շահեցաւ անով:

Սաղամինայի, Պիտիզեան Անտիոքի, Իհոնիսոնի, Լիւստրայի, Դերբէի, Պերգէի (Պամփիլիա), Փիլիպպէի, Թեսաղոնի-կէի, Աթէնքի, Կորնթոսի և Եփեսոսի մէջ Պօղոս սկսաւ իր քարոզութիւնը ժողովա-բաններում, քարոզեց խաչուած և մեռել-ներէն յարութիւն առած Յիսուսը: Գրեթէ ամէն տեղ ձախողեցաւ ան և ստիպուեցաւ ընտրել կամ ուրիշ տեղ մը կամ հրա-պարակը, բախտաւորութիւն համարելով՝ խոչտանդումներէ, խոզութիւններէ և պատիմներէ մազապուր ազատիլը: Այնու-

հետե ապացոյցը ձեռք բերուած էր. հրէ-տիական և Քրիստոնէութեան միջև համա-ձայնութիւն մը, ինչ որ ալ ըլլային անոր գրուելիք հիմերը, անկարելի էր: Եթէ քա-նի մը տարիներ ևս ուշացան հրապարա-կաւ յայտարարելու զայն, պատճառն այն էր որ թշնամութիւնը յայտ կուգար միև-նոյն թաղին մէջ բնակող մարդոց միջև. ձաղանքներու կամ կեղեքումներու ձեւին տակ, որոնք կը կիրարկուէին նման գոր-ծառնութիւններու աթիւ, և բոլոր թա-ղեցիներն ալ հրեայ անուան տակ կը ձանչ-ցուէին, և ոչ ոք յոգնութիւն յանձն կ'ու-նէր զանոնք իրարմէ զանազանելու, իրենց հաւատալիքներուն համաձայն:

Նման ընդհարում մը տեղի պիտի ու-նենար նաև Քրիստոնէութեան և հեթա-նոսութեան միջև: Մեր թոռական սկիզ-բը, հեթանոսութիւնը կրօնական կարեոր զիջք մը կը գրուէր և յաւիտենական ըլ-լալու յաւակնութիւնն ունէր կայսրութիւ-նը, այնպէս որ Յիսուսի առաքեալները երկար ատեն չկրցան տածել յոյր խաղա-ղութեամբ ապրելու այն կայսրութեան հետ՝ որուն պետը բաղիններ ունէր Հոռոմի ու Օղոստոսի աստուածային պատիւներուն սահմանուած: Սակայն և այնպէս հոռոմեա-կան կրօնքն ու հիլենիստիկ աստուածու-թիւնները նուազ զիւրազրգիւ կ'երևէին իրենց հակառակորդներուն հանդէպ: Յոր-չափ սկեպտիկութիւնը վայելուչ գիրք մը կը պահէր և անասուածութիւնն ալ զգու-շաւոր էր, Քրիստոնէաները զրեթէ սրեւէ վախ չունէին պաշտօնական կրօնքէն. բայց աստի ո՛չ սկեպտիկութիւնը և ո՛չ անաս-ուածութիւնը հրապարակի վրայ չէին ե-րեեր, և չէին ուղեր խախտել կամ կոր-ծանել ամբօխներու հաւատքը. ամբարշ-տութիւնը ընտրանիի վերապահուած շը-ոսյութեան պատուին էր. կրօնքը իրեւ-բարոյական կանոն սահմանուած և պար-տապրուած էր բազմութեան: Հոռոմի մէջ՝ կրօնքը կը զեկաւարէր ամբողջ կեանքը, կը հրամայէր ծխական կարգին ու կը կանոնէր բարոյականը: Կարգապահութիւն մը և պաշտամունք մըն էր, առանց հրա-մանակարգերու (dogmes), միթոսներու և գրոյցներու, և ասիկա իւրաքանչիւրին խիղճը ազատ կը թողուր: Յունա-Հոռոմե-ական պանթէոնը հիւրընկալ և սապնջա-

կան եղած էր տարաշխարհիկ աստուածութիւններու: Հեթանոս կրօնքներու իրարու հանդեպ ունեցած այս թոյլատու ոգին առնով կը բացատրուի՝ որ անոնցմէ և ոչ մինչատ վստահ չէր իր ընկիւր գործին: Անոնք որ կը հաւատան բազմաթիւ աստուածներու՝ անտարբեր են եթէ անոնց թիւը աւելնայ: Շատ հաւանական է որ Հրեաները պիտի ուզէին եհովան ընդունիլ առ պանթէոնի մէջ՝ ամենէն պատուաւորներուն կարգը: Բայց միշտ զգուշացան, ենթացելով որ այդպէս խորհած ըլլան պահ մը. և սակայն՝ իրենց անհամբոյք միատեսածութեամբը՝ Յուլիոս Կեսարի ժամանակէն սկսեալ՝ անոնք յաջողեցան իրենց կարեւորութիւնը զգացնել և վարպետ յիշխումներով իրենց պաշտամունքն ու հաւատքը անդձար պահեցին առանց վերաւորելու կասպաշատութեան զիբազմաթիւնները: Կարելի է կասկածիլ տակայն՝ թէ եկեղեցիին պետիւր լիութիւն վատառութիւն ունեցած ըլլան այս կոցութեան անորոշ անտարբեան մասին, և թէ անոնք ատոր վրայ հիմնած ըլլան հաստատուն մտայն հաւանականութիւններ, բայց այնքան խնդիրներ և այնքան անձանօթ պարագաներ կը ներկայանային անոնց, որ ժամանակին հանդամանքներէն ու փորձառութեանէ կ'ըստպատէին իրերու լաւագոյն լուծումը:

Իրենց որդեգրած լուծումը ամենէն խոհականն ու լաւագոյնն էր: Հակառակ Քրիստոնէութեան և հրէութեան միջև եղած թաքուն պայքարին, անոնց իրարմէ անջատումը պաշտօնապէս չէր եղած: Քրիստոնէութիւնը ապրեցաւ և սեկն, խրնայուած և իրբե անտես, այդ երկրմտութեան շնորհիւ: Նոյնիսկ բարդաւածեցաւ, տարածեց իր առաքելութիւնները, և արմատացաւ Անտիոքի, Եփեսոսի, Աղեքսանդրիոյ, Կորնթոսի և Հռոմի պէս քաղաքներուն մէջ, ուր հռոմէական ստիկանութիւնը այնպէս կը ձեւացնէր թէ որ և է տարբերութիւն չէր գնիր հրեաներուն և քրիստոնեաներուն միջև: Կոզդիոսի իշխանութեան ստեան, ստիկանութիւնը երկու կողմերն ալ վտարեց Հռոմէն՝ առանց խտրելու: Վէճերը անդադար կը վերածնէին անոնց միջև. Գաղիոն անտիոքի պատը Աքատիոյ մէջ բաներ մը գիտէր այդ մասին, բայց այդ վիճարանութիւններուն նիւթը ս'յնչափ նուրբ կ'երեւէր ասեակայններուն

(magistrats) և հռոմայեցի ոստիկաններուն՝ որ հասկնալ իսկ չէին ուզեր: Հրեաներու և քրիստոնեաներու միջև անհամաձայնութիւնը կը կայանար Յիսուսի անձնատուրութեան վրայ. առանց համար Աստուած էր ան, անոնց համար խարերայ մը. իսկ Հռոմայեցիներուն համար՝ պարզ պատրուակ մըն էր անկարգութիւններու:

Ներքնի իշխանութեան օրով քանի մը տարի ևս ապրեցան այն առանձնաշնորհումներուն հովանիին տակ զոր հրեաները կը վայելէին, սակայն ՆՃին, փոթորիկը պայթեցաւ: Ըլլայ քախտին բերմամբ, ըլլայ կանխամտածածով, Հռոմ գրեթէ ամբողջութեամբ այրեցաւ: Այդ անակնկալ աղէտքը նախ ապշուեցին, և յետոյ անօրինակ ատելութիւն մը յառաջ բերաւ. հանրային կարծիքը կայսեր վերադրեց այդ շարիքը: Երեւն հասկցաւ թէ չափազանցութիւն մըն էր գործածը: Այդ սրբապիղծ ոճիրը վտարանդած ու ոչնչացուցած էր աստուածներու բազմութիւն մը, ուստի և կրօնական քառութիւն մը անհրաժեշտ նկատուեցաւ:

Եւ որովհետեւ կայսրը ո՛չ պատասխանատու կրնար ըլլալ և ո՛չ ալ կրնար պատժուիլ, իր տեղը գնելու շանցաւորներ գտաւ: Չերբահալութիւններ տեղի ունեցան դանդաւածներով, հրդեհի ոճիրով ամբաստանուած Քրիստոնեաներ բանտարկուեցան, ապա ամբաստանութիւնը շեղեցաւ, և հալածանքի ստարկ հյդ դարձաւ քրիստոնեաներուն հաւատքն ու հեթանոս աստուածներուն գոհ մատուցանելու մերժումը: Կարելի տօներ խմբուեցան ուր, տանջանքներու ստիկամբ մտայնուց զբայարտութիւններու վարագութիւնը, և ժողովուրդին զուժը շարժեցաւ իտես այն բազմութեան՝ որ մէկ մարդու մը վրէժմանդութիւնը միայն յագեցնելու համար բոցերու կը մատնուէր: Հեթանոս պետութեան և քրիստոնեական կրօնքին միջև կ'սկսէր կռիւլ՝ որ երկուքուկէս դար պիտի տեւէր (64—314), և նիւթ պիտի մատակարարէր մարտիրոսութեան արտակարգ դիւցապներգութեան: Անոնց առաջին բախումի օրերուն՝ պաշտպար ստալզ պետնի մը վրայ գետեղուած էր, կայսերական հրովարտակը կը զլանար քրիստոնեաներուն գոյութիւն ունենալու իրատուքը: Քրիստոնեայ մի՛ կկցցի (Christiani non sint): Քրիստոնէութեան ձեւամը գլուխ հանուած հեթանոս աշխարհի նուաճումն պատմութեան մէջ, այս երեք պղտիկ բառերը կը հնչեն իրրեւ խոստումը յաղթութիւն աշտոյ պաշտօնագիրի մը (!):